

Ն Ո Ր Ե Ր Գ Ե Ր

Վ Ի Կ Տ Ո Ր Ի Ա Ա Ղ Ա Ն Ո Ի Ր Ի

Ծ Ե Ր Ա Ն Ա Ց

(Վերջինիս քրոշ)

Թիկնաթոռին վերայ նըստած առ ի չեղ  
 Եւ քովընտի բոլորովին վայրահակ՝  
 Գուրբը թեւին վերայ՝ կարծես կը նընչէր.  
 Թեթեւ ու նուրբ ամպին մէջէ կը ժըպտէր  
 Արեւակն այն պարտէզներուն, եւ ուրիշ  
 յրեքեր կանանչ ուղիներէ կ'երթային  
 Յամրագայլ, շուրջը լըռութիւն ու խորունկ  
 Հանդարտութիւն այն նախկին օրը գարնան...  
 Կերանոցին վերան եղող բլուրներէ  
 Կ'իշխէի ես բլրակներու լայն շարքին  
 Եւ ծոզուն վրայ. բայց լոկ նոյն այն ծերունին,  
 Այն վըշտահար ծերը զիս հոն կը գամէր  
 Անշարժ՝ առտիս ու միտքս իրեն քաշելով,  
 Այն անձանօթն, այն իմ եղբայրս: Մեռելի  
 Աշտին նըման պազած էր աչքն՝ անքըթիթ,  
 Բայց չէր քնանար: Ապրիլի շունչն, այն քաղ-  
 Երկինքն, ու այն շինջ շողիները՝ նըման ջրիկ  
 Կարապի լայն թեւերու, այն բնութեան  
 Երիտասարդ առուզութիւնը մեծղի՝  
 Այն խոնջ սըրտին չէին ի տար թընդիւններ,  
 Այլ թըմրութիւն մ', ընդարմացում մ'անսահ.  
 Յիշողութեան մեծ խաւարին մէջ գուցէ (ման:  
 Արդ կը դառնար պատկերը այն միեւնոյն  
 Առաւօտին եւ միեւնոյն երկընթին:  
 Ո՛ր էր գացեր զըւարթ սըղիկն՝ որ այն լայն  
 Գաւթիին խորը՝ զով շուքին մէջ՝ երկայն  
 Կամարներուն տակ պահուըտութիւն կը խաղար...  
 Չէ՛ր զըստըւած այն սըղիկն, մ'ը էր գացեր -  
 Յիշողութիւնը հոս կը մըթեմ, ո՛վ ծերուկ, -  
 Եւ այն կնակի ծարաւ առոյց պարմանին,  
 Եւ այն արշաւն արտասովոր, աւելի  
 Արտասովոր ցընորքներու հետեւն,  
 Որ միշտ իրմէ կը փախչէին՝ միշտ հեռու.

Եւ այն փուշերն, այն անկուճներն, այն ծաղ-  
 Եւ կամ զրախօս սփոփանքն իրմէ՛ աւելի լրերն,  
 Հեզգ կամ հըզօր նախանձորդաց, որ նոյն այն  
 Իր ճամբուն վրայ կը հեւային ոգեսպառ:  
 Եւ այն վերջին տագնապն, այն հուսկ հոգեվարքն  
 Որ գայն ճամբուն մէջտեղ գետին փըռոց հոն:  
 Գըթած ձեռքերն հիմա՛ անոր կ'երկըննան,  
 Հիմա՛ երբ այլ եւրս վաղիւր մահ է.  
 Հիմա՛ երբ այլ առանց ուժի ու կամօքի՝  
 Սիրտը խուլ, միւսքը համր՝ ասկէ վերջ այլեւս  
 Պիտի չվըրնայ մըրցիլ իւրել ըարեգութ  
 Եղբայրներէն երկրի այլըան ննջաւոր  
 Եւ այնքան զողոր ու գեղեցիկ ծաղիկներն:  
 Ո՛չ, դուռն ասոնք չէս մըտածեր. յիշատակն  
 Աւելի՛ զողոր ու հեռաւոր նկարներու  
 Կը մընայ քո մէջդ հաստատուն եւ անշարժ:  
 Այն օրուան մեծ, շինջ ոռչումութիւնն է յաւէտ.  
 Նըշնեիին չըքնաղ ճիւղերը՝ փըրցուած  
 Այն օրն, ուրիշ մանուկներու զուարթ կոչերն,  
 Ու բուրուճներն, եւ երամներն հոյլ ի հոյլ  
 Թըռչուններու, եւ երգեցիկ ծաղիկներն:  
 Ո՛րքան խաղեր այն օրն, ո՛րքան խընծիւններ...  
 Սակայն յետոյ ո՛ր էր գացեր պահուըտեր  
 Հըզօր սըղան, աշխոջ՝ զունդին խըզակ պետն...  
 Այսքան հեռու կը կորսուի գաշտերու  
 Ճամբան. անշուշտ հըրապուըտած անսահման  
 Այն կանանչն՝ սողան ճամբան կորսնցուցու:  
 Անկէ ի վեր այլ չըզըտան գանիկա,  
 Եւ դեռ անշուշտ կը սպասեն մը մանուկներն,  
 Ո՛չ եւրս այն գաւթին երկայն ու կանանչ  
 Կամարներէն, այլ սառուցիկ ու տըխուր  
 Կերանոցին տակն, ուր մութն աղջամուղջ՝  
 Յակէրժակն, անանց կ'ընէ վայրկեաններն:  
 Ինչմո՛ ուրեմն երկինքն ունի դեռ բոյրեր,  
 Երգեր ու մեղմ տագութիւններ, եւ արփին  
 Կը ժըպտի դեռ, եւ տակաւին կը ցանէ  
 Ապրիլն երկրի վըրայ իր թոյնը նըբբին...:

### ԵՐԱՋՆԵՐ

### ԱՐԵՆԱՄԱՆՏ



Երբ իրիկունն հագիւ թէ իր մեղմ շուքով  
 Կը ծըրարէ արեգաւէտ բըրակներն,  
 Ես միս մինակ կը թափառիմ ու կ'երթամ՝  
 Էն ամայի եւ էն կանանչ անցքերէն

Գէպ իմ հանդարտ ու ցնորական ընկերներս,  
 Որ կը սիրեն շըրջիլ դաշտերն իրենք ալ  
 Երբ արփին ծով կը մըխըրճի, կը հընչեն  
 Տամուկ ափերը ծըզըրդի երգերով:

Շեպերն ի վեր կամ դէպ ի հարթ ճամբան վար  
 Կը հետեւին իմ լուռումունջ հետքերուս.  
 Փնկոյններու եւ թուփերու տակ գիրենք  
 Կը զըսենմ, կամ մարեմխոտի ծամերուն

Մէջէն, դըրան դիմաց թողլիք տուներու.  
 Պարտէզներու մէջ՝ ուր այգին կը փըլէր  
 Ողիտղաներով երբեմն. եւ արդ արեւուն  
 Խածուածքներուն տակ կ'աճի սէզմ՝ ու ոքողն:

Մետաքս հագած մէկը կ'իջնէ պալատին  
 Սանդուղներէն մըտորակազէն՝ ամղանով:  
 Բոտոր վրաններն հեռուն որոշ կ'երեւան  
 Արեւակնէ հարիւրաթիւ կամարով.

Կու գայ ուրիշ մը փըշալից մացառէն՝  
 Հաստ կըտաւով, կարկառելով կոշտ ձեռքն ինձ.  
 «Գիտցիր, կ'ըսէ ինձ, գիտցիր, վաճը պիտի  
 Լըսիկ մընջիկ ըմբոստացումն ըսկըսի»:

Կան ուրիշներ որ կը փոխեն ամէն օր  
 Իրենց ըզգեստն, հրամանի յոյժ հընազանդ.  
 Երբոր տըխուր եմ՝ կը հագնին համակ սեւ,  
 Երբոր ուրախ՝ երկնակապոյտ պատմուճան:

Այսպէս երբ օրն ուրախ զըւարթ կը սահի  
 Հանգըստութեան մէջ կամ աշխոյժ գործերու,  
 Շեպերն ի վեր հովիտն ի վար կը վազեմ  
 Ու կը կանչեմ գանոնք, եւ այսպէս կ'ըսեմ.

Եկէ՛ք, ո՛վ դուք յաւերժական պատանիք,  
 Որոնց շորս դին կը թեւածէ միշտ գարուն,  
 Եւ յոյսին դրօշը մոզական կը պարզէք  
 Հովին՝ ինչպէս երբեմն, եւ ինչպէս երբեմն

Ոսկիահուռ սաղաւարտին վրայ ըլլայ՝  
 Իբբը նըշան եւ աւետեայ յաղթութեան՝  
 Իմ հաւատքիս եւ ցընծութեանըս համար՝  
 Դափնիի ոտս մը ճըշմարիտ եւ առոյգ:

Տան ըստորին սըրահէն  
 Շաղփաղփելով կայտոներով  
 Կ'անցնի զըւարթ գումարտակն  
 Օրիորդաց: Կը կանչեն  
 Դուրս ծաղիկներն ու մարգերն  
 Ու շինջ մայիսը ժըպտուն:

Հայրն է անկին մը նըստեր,  
 Կերունի հայրն, իր ձեռուին  
 Ծունկերուն վրայ դրած՝ նըման  
 Աղօթողի: Գեղանի  
 Օրիորդաց շընդալից  
 Ժըխորներով անցնելուն՝

Կը վերցընէ աշուին վեր  
 Ու կը ժըպտի: Չըտեսան  
 Զինքն անոնք. սրահը խոր է,  
 Կը մըթնէ օրն, ու լուս խորջ՝  
 Ուր որ նըստեր է ձեռ հայրն՝  
 Իսկոյն ստուերով կը սքողուի:

Դուրսէն կապոյտ վարագոյրն  
 Երկընքի, դեռ ծիբանի  
 Ճածանշներով փողփողուն՝  
 Ուզեց գանոնք: Չըտեսան  
 Ո՛չ հայրն եւ ոչ Սոսկալին՝  
 Որ իր աւջեւն էր կեցեր:

Ո՛ւր էր տեսած ըլլային.  
 Ու մերժելով հրաւէրներն  
 Բոտորափայլ կամարին,  
 Մայիսի այն գոլորշուտ  
 Իրկունն՝ անոնք այն զըռնէն  
 Բընաւ անցած չըլլային:

Ինչո՛ւ, ինչո՛ւ չըսաւ ան  
 Խօսք մը, խօսքիկ մը, ակնարկ մ՝,  
 Ակնարկ մը լոկ. եւ փութով  
 Կնոնք իր շուրջն, իր դուստրերն,  
 Իրենց այուրի սեւեռած  
 Անոր վըրայ, սըրաթո՛ւնչ

Վազած հասած՝ դալկահար  
 Գէմքին սառոյցը պիտի,  
 Եւ թատու կուրծքն՝ համբոյրով  
 Տաքցընէին, եւ առոյգ  
 Ու սիրակաթ եւ ուժեղ  
 Բազուկներով վերցնէին,

Եւ կարգաւ քաղցրը, հրգճի,  
 Հըլու՛ իրենց քաջ հողոսյն  
 Ակնարկներուն, խըլէին  
 Ապշտպէին պիտի գայն  
 Սոսկալիին ճանկերէն՝  
 Որ իր առջեւ էր կեցեր:

### ՅՈՒՆԿԵՐՈՆ ԱՂՁԻՆԿ

(Նկար Յ. Մեծերի)

« Հոն նայէ, քնչպէս կը գայլին  
 Այն ոսկի օղբոն.

Ով իմ աղուորս, ըսէ աղէ,  
 Քանի՞ր՝ առիր»:

Ուրիշ մը. «Տոն ես դարձեր դուն  
 Որ Զատիկ ընես,

Եւ քու գործած աղու մեղքիդ  
 Երազը վըճարես»:

Կունկերուն մէջ առած ձեռուին  
 Գեղձուկ մ'ուժով կը քըքըջայ.  
 Եւ աղջընակը թըխաթոյր  
 Կը կըծկէ աչքն հեգնող դէմքով:  
 Հոն պատանի մ'ընկողմանած,  
 Իր խրոխտ գըլուխն ուղղաբերձիկ,  
 Ճակատը սեղմ բըռունցքին յեց,  
 Կը նայի պիշ պիշ վըհուկին  
 Ետեւէն, խեթ, պըղտոր աչքով,  
 Իր կը շանթէ բարկութիւններ  
 Ռոր եւ անեղ՝ աւերակէն  
 Ամէն քաղցրիկ յոյսի, ու սէրն,  
 Ոխերիմ սէրն, երազը հին՝  
 Կը յամառի երազել դեռ:

### ՊԱՆՏԻՒՄ ԵՒ ՏՈՄ ՄՈՐՆ

#### ԵՂՁՅՐԵՐՆԵՐՈՆԻ

(Յերոսոկոսած ի վնեւորի)

Ո՛ւր էք, ո՞ր փոսը խեղճուկ  
 Կը ծըբարէ մութին մէջ  
 Ձեր ոսկրերն, ո՞վ լըճակին  
 Մեծահոգի գաւակներ:

Աղօս լոյսի մը գացիք  
 Դէպ ի նըշոյլն. առաջնորդ  
 Էր ձեզ լոճ սէրն իտալեոյ,  
 Լոճ գաղափարն էր դըրօշ:

Կոտորածի մահացան  
 Հովերուն դէմ գացիք դուք,  
 Չորս կողմն հարիւր դարաններ,  
 Վերադարձի ոչ մէկ յոյս:

Այլ մանաւանդ ծաղրածու  
 Յնորք մը դեղին երեսով  
 Զառիվերին վրայ՝ սպառնուտ՝  
 Կը շարժէր իր ցուցամատն.

Իսկ դուք վտանգին դիմագրաւ՝  
 Գացիք առաջ, ո՞վ քաջներ,  
 Նետեցիք ձեր թընդուններն  
 Ու ձեր քըսան տարիներն,

Եւ աղազան, ուսանըւան  
 Ձեր սիրտը՝ նենգ այն լոյսին,  
 Միշտ դըրդելով դէպ ի վեր  
 Գազաթն հուսկ իսկ գոչինսով

Ողջերն, հուսկ իսկ շարժումով  
 Որստական հոգիի:  
 Աս թող գիտնան ձեր փոքրիկ  
 Ժառանգներն, ո՞վ հրկաններ:

Աս անմոռաց պէտք է մնայ:  
 Ատելութեան եթէ հունձքն,  
 Ընդվզումի թէ ծաղիկն  
 Ուռնացան այնքան ուժեղ,

Պատճառն այն է՝ զի առոյգ,  
 Ամբիծ, բեղուն, եռանդուն՝  
 Երիտասարդ արեան ուխն  
 Իշու աւսոն երկրին վրայ:

Դուք վնեւտկոյ գաւակներ,  
 Ո՛ւր էք: Գեղձուկը արդեօք  
 Ձեր կոյր շիրմին վըրայ արդ  
 Կը հընձէ, կամ թէ շուրի՞ն

Կը լըսէք շաշը խիճին  
 Վրայ գառվերի մը մերկիկի,  
 Կամ զօրութեամ՝ մ'ամայի  
 Լըսութիւններն անշըշունջ.

Կ'անգիտանամ: Բայց ճերմակ  
 Եթէ շիրմին կը պակսի  
 Քար կամ խաշ՝ մեզ ըսելու՝  
 «Հոս կը հանգչին», կը խօսի

Ձեր ձայնն յըստակ. «Ո՛ւր որ ալ  
 Ամպարիշտ լուծ մը փըշըրի,

Էւ ծիծաղի երկինքն, ուր  
Որ գորութիւն կայ, գեղ կայ,

Ուր մըռննչէ ծոփն, արտայտն  
Ուրախ զըւարթ՝ բարձրաթիւ՜  
Լոյսով, շողով սըրբաբաժ  
Ջեղու երգեր գերապասնչ,

Ուր պատասխան տայ մըռունչն  
Հարստահար սըրտերու  
Կոչին, ուր բոց կայ, ուր կայ  
Թընդիւն, երազ՝ հոն ենք մենք»:

### ԱՄԱՐԱՆՈՑ ՄՈՒԿԵՌՆՈՅ

(ՔՈՒԻՍԻՍԱՆԱ)

(Ա. Դրիգազէ Էշխանուհին)

Յընակավայր մը զոր Շնորհքները անշուշտ  
Պիտ՝ ընտրէին իրենց համար օթարան.

Իր մօտը յաղթ արմաւենիք պերճագեղ,  
Ճննողկուզի շուրջը թուփեր ծաղկափթթիթ,  
Մագնուէնւոյ մետաղական շողիւններ  
Եւ մայրիներ Լիբանանու հոյանունն:

Աղուոր մարգեր, աղանիճի քաջառոյզ  
Ընտանիքներ՝ ըստուերներու հովասուն  
Հոգուերգութեան միջեւ, մինչեւ հոն ուր ալ  
Իրիծաղախտ զառիթափին ըստորտան  
Ահեղափառ ծովուն վըրայ կը բացուի  
Կանանչին վեհ եւ մեծասքանչ առագաստն:

Թեւեր ճերմակ միակայմի նաւերու  
Ջինջ կապոյտին մէջէ կ'երթան, ու մէկտեղ  
Կ'անցնին կ'երթան յիշատակները սրաթեւ,  
Երազներու կ'անցնին արագ ըստուերներն:  
Սիրտըս անշուշտ երեքք պիտի չըմօնայ  
Քաղցր հիացումը, ցորչափ ան հըրդհուի  
Յաւերթական գեղեցկութեամբը:

Հոն խորն

Ըսպանակից հրաբուլդին անդու կը ծըխայ,  
Բայց ես քովիկըս կը լըսեմ՝ վարդերուն  
Հըքծծին իրենց զազանի մէկ երգը՝ փախչող  
Ուրախութեան, եւ կը մընչէ օղն իմ շուրջ.  
«Չե՛ս տեսներ, կայրճ է օրը, դուն խանդակաթ  
Ընդունէ՛ այս ժամուս առոյգ բալասանն  
Յափըշտակուած հոգւոյդ մէջէն՝ իբր հըմայթ  
Վաղուի»:

Ահա տերեւաթափ կ'ըլլայ վարդն,  
Եւ կը պատէ արեւամուտը վարն հոն  
Նաւահանգիտտ, ափ իր տըրուր քօղերով .  
Մինչ անյելի՛ լըսիկ խորշին դողողուն  
Հայելիին վերեւ՝ հանդէպ երկընքին՝  
Կը կայծակէ Վեսուլի բարձըր կատարն:

Թարգմ. Հ. Ա. ՂԱԵՒԿԵԱՆ



Բանաստեղծ Պ. Ա. Մատուքեանին.  
Նորա 25ամեայ Յօրհիւանի առիթով.

Նա ցանկացաւ Երգիչ լինել աշխարհում,  
Դեռ պատանի՛ ծանօթ եղաւ Մուգային.  
Սիրտը պայծառ յոյսերով էր շատ լեցուն.  
Ատողեր, լուսնակ նորա համար շողացին:

Մանուկ կենքի կարճ օրերի ծաղկալից  
Ուրախութիւնն նորա սըրտից չէր թըռնել.  
Նորա հայրը շատ մեկնած էր աշխարհից,  
Մօր արցունքը նորա համար ժղպիտ էր:

Կարծում էր թէ հաւքերը միշտ հըրճուանքից  
Մի ճիւղից ճիւղ թըռչկոտում են ճըւալով.  
Նա կարծում էր ծաղկոտ դըրախտ հեշտակից  
Այս աշխարհը, չար աշխարհը վըշտերով:

Եւ նա երգեց սոխակի պէս անուշիկ.  
— «Երգչի համար գարուն չի գայ, պատանի»:  
Աօաց Մուգան կարեկցութեամբ շատ մեղմիկ.  
— «Օ՛, ինձ համար կենքք գարուն պիտ՝ լինի»:

Պատանութեան օրերն փութով անցկացան,  
Երգչին ձայնը էլ լըռել էր շատ երկար.  
Նորա համար մութ թըւեցին անըման  
Վառ լուսընկան եւ աստղերը անհամար:

Մայրը վաղուց իրան մենակ էր թողնել.  
— «Երգչի համար գարուն չի գա՞յ, պատանի»:  
— «Երգչի համար միշտ ձըմեռ է, իմ օրեր,  
Թող իմ լոյսը մարդկանց համար շիջանի...»:

Ու նա երգեց տըրտում տըրտուր աշխարհում.  
Յաւոտ երգեր դուրս թըռնեցին քընաբից.  
Նա գիտում էր. գարուն պիտ՝ գայ շողողուն,  
Յիշատակի անւան գարունն ծաղկալից...: